

Ժարդկային երազն է որ Կ'իրականանայ՝ Երկինքը այլևս իրականութիւն մըն է մեղի համար, որովհետեւ մեր Տիրոջ մարդկութիւնը կը բնակի հոն, փառաւոր որովհետեւ իր մեծութիւնն է հոն, սիրելի՝ որովհետեւ իր սէրն է հոն, սէրը որ լիցուց իր երկրային կեանքը, կարելի ըրաւ իր հաշքները և խաչին տեսարանի, և ու սէրը որ միշտ իրական պիտի ընէ իր ներկայութիւնը մեր մէջ և կարելիութիւնը մեր իրեն հետ ըլլալուն։ Ամպը որ ցսու Աւետարանի բացատրութեան ծածկեց վինքը աշխարհն, սույգ ֆասան է Անոր գոյութեան, և այդ ամպը աւելի քան լուսաւոր է իրեն հաւատութող բոլոր հոգիներուն համար։ Խոկ մէջ ինչպէս պէտք է մեր կեանքը հանդերձուի ի հաշին յաւերտեանականին, լեռան քարոզը սանցուին է այդ վերելքին սրուն վերջին սատիճանը կը հանգչի Համբարձման իրականութեան։ և Հոգիսկ աղքատութիւնը որ կուշա կ'ընէ մեր հոգիի ու մարմի աշքը աշխարհի բարիքներէն, բայց մասնաւանդ չարիքներուն դիմաց, աշեղութիւնը որ զգալ կուտայ մեզի մեր փոքրութիւնը և կարելի կ'ընէ բանալու համար զմեզ աշխարձույնին ու ստորագասին հաւասարապէն, և խաղաղութեան ճաւագայթը ունի միշտ իր հոգիին մէջ և իր աշքին զիմաց։ Համբարձումը կը սկսի խոնարհութեան զգացումէն։ Երանութեան լեռը իր խօնարհումին մէջ և հեզ հոգին իր ինքնաճանալումին մէջ աւելի բարձր են քան բոլոր բարձրութիւնները կարելի աշխարհներու։

Ամէն մարդ որ մեր աշխարհի կեանքէն կ'անցնի, պիտի ունենայ իր երանութեան չեաը, Ալլակերպութեան պահը, Պողոթան, և Համբարձումը, այսինքն իր օրէնքը, իր սրբութիւնը, իր տառապանքն ու յաթթանակը, և մուտքը իր փառքին, երկնքին մէջ։ Եւ այս բոլորը այն առեն միաայն, երբ մենք ունենանք իր յաւերժական ներկայութիւնը, և երկրի վրայ կեցած կարենանք զգալ երկինքը մեր մէջ։

b. v. s.

ՎԱՍԱՀԵԼԻ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ

Ուրախութիւնը Քրիստոնէութեան յատուկ հոգիվիճակ մըն է։ Ոչ թէ որովհետեւ Քրիստոնէութիւնը ինքնարեարար կը չնչէ ամէն ցաւ ՝ ցած ենք տափկա արդէն — այլ որովհետեւ ան կը տորվիցնէ մեզ տառապանքին գերը, զայն կրելու կերպը, մեղի տուով օրինակը մեր տառապագ Տիրոջ։ Տակաւին, զրական մըն է կը բերէ ան մեղի, մշտական հանդարտութեան ուսոր խաղաղութեան մէջ պահելով զմեզ։ Անոր համար է որ ընդմիշտ պաշտպանաւծ ու զօրացած ենք Աստուծով՝ այսինքն անհունարին յատակատես, բարի և փորպիլի հօր մը նոփանիով։

Անարդար ենք Աստուծոյ հանդէպ։ Զայն կը նկատենք խստագատ վերահսկի մը, որ կը լրտեսէ մեզ, ունենալու համար հանույթը՝ առաւել կամ նուազ անգութ պատրժներ սահմանելու, մարնակրկիս կերպով հաշուրած սակագինի մը համաձայն։ Եւ կամ, զայն կը ներկայացնենք իրեն վաճառական մը, որ անհոգորէն երկնքի երջանկութիւնը կը ծախէ մեզի, արտաքին կարգ ըլ ծէսերու փիլարէն։ Առաւետր ըլլար կարծես։ Տօւր՝ որ առնեն Այօքան կը գնարես, փիխարէն այցանի իրաւունք կ'ունենաս։ Եւ սակայն իրուպաւթիւնը այս պէս չէ ամենինին։ Աստուծած ոչչի թիսապարտպանորդ մըն է, և ոչ ալ մեքենական շնորհ հարաշին մը։ Կրօնքը էսապէս պատագին բարեկամութիւն է։ Աստուծած կը սիրէ զմեզ, և իր խսնգաղատանքով, իր մշտարթուն հսկողութեամբ, իր խնամքով կը պահպանէ զմեզ։ Տիրուողիանոս սահմանել կարծած է զԱն, ըսելով։ — ան ոք Հայր է Աստուծոյ շափու։ Ասկայն Աստուծած ինքն իսկ ըսած էր արդէն Ա. Դիրքի մէջ, թէ իր սէրը մօր մը սէրէն ալ զօրաւոր էր։ Շնորհիսկ մայր մը եթէ իր զաւակը լւէ, ես պիտի չլքեմ զձեզ երբեք։ Ու կը յիշէք մեր Տիրոջ խօսքը։ «Քանիցս անգամ կամնցայ ժաղովել զձեզ չուրչ զինեւ, զոր օրինակ ժողովէ հաւ զազս իւր ընդ թեսովք իւրովք»։ Անհուն վստահութեան բացարձակ ապահովութեան այն զգացումը զոր մանուկը ունի բազուկներուն մէջը իր մօրկան, մեծագոյն երջանկութիւնն է քրիստոնէին։

Այդ երջանկութիւնը յառած կ լուծայ ճըշմարտութիւննէ մը, ինչպէս ծաղիկը իր ծզօտէն։ Ասա այդ հմանական ճշմարտութիւնը։ — Աստուած քաղիք է, զմեզ կը սկիբէ, մենք պարտինք բացարձակապէս վստահիլ իրեն մեզի անհրաժեշտ բաներուն համար, Բացարդենք։ Եւ թէ ինչո՞ւ վստահ ենք տառը այդպէս ըլլալուն։

Աստուած, ազատորէն, հայրաբար, պիտի տայ մեզի ինչ որ օգտակար է մեզի համար, ի՞նչ լսել է այս։ — Անդօթք մը բաշւակա՞ն է, անխուսափելիօրէն ձեռք բրելու համար հարստութիւն, յաջողութիւն և առողջութիւն։ Անչուշու ոչ։ Աստուած կը լսէ երբեմն մեր այս կարգի ինդրանքները բայց ոչ միշտ։ Այլ, երբ օգտակար է ատիկա մեր հոգիին համար։ Մանօթ էք փոքրիկն Մարի Անտրէի պատմութեան՝ Հայք Ֆինարտիի կողմէ, Նօթըր-Տամի Մայր Տաճարին մէջ պատմուած։ Մարի Անտրէն որ Պելճիքայի մէջ՝ Մօնսի մօտերը մեռաւ, ծնած էր Ցուէյ, լուրջ 1846-ին։ Եօթք տարեկան էր երբ լսեց բացարձութիւն մեր Ֆիրոջ խօսքերուն։ «Չոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէշ յանոն իմ՝ տացէ ձեզ» (Ցուէյ, ԺԵ. 10)։ Նոյն քաղաքին մէջ վիճակահանութիւն մը ծնանցուած էր ի նպաստ աղքատներու։ Խօժէնի կայսրուհին ալ մեծարձեք պարզեւ՝ արձաթեայ ատաներկու դըգալ և պատառաքաղ զրկած էր։ Աղջնակը տոմսակ մը զնեց, և սկսաւ աղօթել, առանց որ և է մէկուն իմաց տալու, վախնաւով որ ուրիշ մը գուցէ իրմէս աւելի աղօթէ։ Ու ամէն իրիկուն կ'ըսէր Աստուածոյ։ ԱՅխուուի անուննիվ, մեծարձեք պարզեւը կը խնդրեմ քեզմէ։ Դուն խոստացեր իր ընդունիլ այսպէս աղօթողներուն աղերսանքը։ Ուրիշն անայն լսելի պիտի ըլլայ, որքան ատեն որ ուրիշ մը ինձմէս աւելի չաղօթեր։ Վիճակի օրը կը հասնի։ Պատիկը, մեծ մօրը պատշնորդութեամբ քաղաքապետարան կ'երթայ, բոլորովին խաղաղ հոգիով, իր յաջողութեանը մասին ապահով։ Կը ծանուցուի թէ նախ մեծարձեք պարզեւը պիտի քաշուի։ Պատիկ Մարին խսկոյն ոտքի կ'ելլէ, և տոմսակը ձեռքը կը յառաջնանա։ Ներկաները կը սկսին խնդրաւ, Պատիկը առանց խոռվելու, կը շարունակէ իր ճամրան, և թէն կը հասնի, երբ վիճակը իրապէս ալ իրեն էր ելած։ Ան բացագան-

չեց։ Ակստահօրէն գիտէի թէ պէտք է շահէր։ Աղօթած էր ես։ Աւելի ուշ, իշեն լով այս իրողութիւնը, կ'ըսէր թէ Աստուած այդպէս էր անօրինած, անկասկած, մասնուկ իր սրտին մէջ խարսխելու համար ունակութիւնը և զգացումը վստահութեան։ Այս մեծարձեք պարզեց, հետեւաբար, օգտակար էր եղած իր հոգիին Բայց չի եւանակիր երբեք, թէ Աստուած միշտ այսպէս պիտի ընէ, մրցումներուն մէջ իր ուզածին շահէլ տալով, և մեզ աւելորդ ձանձրոյթէ աղատ պահելով։ Ընտանիքի մը մէջ որովհետև պատուական ծնողներ կան, այդ չի նշանակիր որ զաւակը պիտի երբեք չակընկալէ իր ծնողքէն իրեն վիշտ պատճառող ուեէ որոշում։ Ինչ որ կրնայ և պարտի ըսկէ, սա է միայն, թէ իր հայրը և իր մայրը շարունակ իր սույոյ օգուտներէն լաւագոյնին կը խորհին։ Թէ իսկ հարկադրուին վըշտացնել զայն։ Զոր օրինակ պիտի բաժնը անկէ, որպէսզի ան երթայ բարձրագոյն աւուումներու հետևելու և լւ կամ պիտի սաստեն ու յանդիմանեն զայն, իր թերութիւնները ուղղելու համար։ Եւ կամ, տակաւին, իր առողջութեանը սիրոյն, պիտի պարտաւորին զինք համակերպիլ անխմբք դարձանումի մը, կամ ենթարկուիլ ցաւազին գործողութեան մը։ Ու ասիկ մասնաւոր իրենց խորունկ, ուշիմ, հօգածու սիրուն հանդէս իրենց զաւկին։ Ի՞ր բարիքին համար իրեն, և ոչ թէ իրենց հաճոյքին համար իրենց ըլլալիք։

Աստուած զմեզ այս կերպով է որ կը սիրէ։ Ան կը փափաքի մեր իրական, անվախճան, կատարեալ երջանկութիւնը։ Ու լաւագոյն միջոցներ ձեռք կ'առնէ պատրաստելու համար ատիկա։ Բայց գուռք այն միւս տեսակի օժանդակութիւնը կը խնդրէ իրմէ։ Ու ատոր հետևանքը։ Զեր հոգին, ձեր հաւատքը պիտի չտառապէլը ատկէ։ Որոշ ժմերու պիտի ջնմանէիք պատիկ աղջնակին, որ տենտ ունեցող իր ընկերունին ջերմութեան աստիճանը բարձրանալուն վրայ մարդոց ահարեկումը տեսնելով, այսպէս կ'աղօթէր Սրբուկի թերէզային։ Փոքրիկ քոյր թէրէզ, թող անոր լերմը մինչև զերո իշնէ...։ Եւ կը խորհիք թէ Սրբուկին հանցացաւ ընդունիլ այս աղօթքը։ Աստուած ևս նոյնպէս կը գարուի, երբ մեզի համար մասաբեր խնդրանքները ընենք իրմէ։

ինչ է ուրեմն իմաստը մեր Տիրոջ խօս-
քերուն. «Անդրեցէք և տացի ձեզ, բաղ-
խցէք և բացցի ձեզ. զոր ինչ խնդրիցէք
ի Հօրէ իմմէշ յանուն իմ՝ տացէ ձեզ»: Գի-
տէք արդէն, հաւատացնել եղբայրներ, թէ
այդ խօսքով ըստել կ'ուղղուի. — մեր աղօթ-
քը միշտ կը լսուի, երբ խնդրենք այն՝ որ
մեզի համար իրական բարիք մը, և մեր
փրկութեան գործին օգտակար պիտի ըլլայ:
այսինքն օգնութիւն՝ մեր փորձութիւննե-
րուն մէջ, ներում՝ այն յանցանքներուն,
զորս կը զդշանք, կորով՝ մեր պարտակա-
նութիւնը լրացնելու, չնորո՞ւ որ կը լուսա-
ւորէ մեր միտքը, և կը զօրացնէ մեր կամ-
քը: Ուրիշ խօսքով, որքան ատեն որ լաւ
ձամբէն կը յառաջանանք, ապահով կրնանք
ըլլալ Աստուծոյ մասին մեր վստահութեան:
Անիկա մեր ընթացքին կ'ընդդիմանայ, մի-
այն երբ մոլորինք. և ասիկա մեծ ազոյն ու-
ժանդակութիւնն է որ կրնայ տալ մեզի:

Արդ, կընանք վստահ ըլլալ թէ, ոյն պայմաններով (զոր ճշգրինք) աստուածային օժանդակակարգիւնը պիտի չզպացուի մեղի: Որքան բազմաթիւի, նոյնքան զօրաւոր պատճառներ ունինք վստահներ, ատար Անաստափի մի քանին: Ամէնչէն առաջ, նոյնինքն այս նպատակը զոր Աստուած ի մտիւ ունեցած է զմեր ստուծելով: Եւ յետոյ՝ կեանքը, որ զմեր փրկութեան առաջնորդութելու համար արուած է մեղի: Ի՞նչպէս կ'ուրգէք որ Ան չետաքրքրուի արդիւնքով: Անիկա պիտի զլանար մեղի օգնութեան հասնիլ, եթէ անդիտանար մեր նեղութիւնները. (սակայն նա որ ամենազգտ է, մեզմէտ աւելի լւա կը ճանչնայ այդ բոլորը): Եւ կամ, եթէ իրեն պակսէր միջոցը մեղի օժանդակեռու. (և սակայն Անիկա ամենակարող է): Եւ կամ, ի կերջոյ եթէ մենք անկարու համարուէինք ներ աշքին: Բայց չէ՞ որ մեր սիրոյն է ստուծած աշխարհը և ամէն ինչ որ մեզ կը ըլլապատէ, ամէն ինչ որ կը տանենք, սոնունքները որոնցնով կը սանանիք: օգը զոր կը չնչենք: Այս բուրը Անկէ արուած չղթայ մըն է ընճանարուն, ու ամբողջ աշխարհը՝ կենանի վընկան՝, քերթուա՛ծը մեր հանդէպ ունեցած իր սիրոյն: Նա որ իր որդին է զոնած մեղի համար, նա որ Մարգեղութեան, Գրկագործութեան անիմանալի խորհուրդն է անօրինած, նուաստացումներով մսուրքին, չար-

չարանքովը խաչի զերիթքին, երկնքի ճամբան բան բան անալու համար մեզի այդ բոլորով, ինչպէս կ'ուղէք որ կանգ առնէ մէկէն, փոխէ իր գաղափարը, լրէ զմիզ, երբ պէտք ունինք մենք իրնն, Այս ատեն Աստուած պիտի ըլլար էակ մը՝ յիմարօրէն կամապաշտ: Բայց հայոցութիւնն է ասիկա, վասն զի անոր կը զլացու փաստահիլութիւնը:

Ասոնցմէ անգին կայ տակաւին անոր յստուածք, զոր քիչ առաջ կը իշեինք. և մնագրեցէք և տացի ձեռքու Եւ կայ Եկեղեցին որոց գարդապետութիւնը, ամբողջ աւանդութեան մը վրայ կիմուած, զոր Աստուածու օգնութիւնը կը համարինք: Փորձեցէք մասնոցով ջուր քաշել ջրհորէնն: Քանի մը կաթիլ միայն պիտի կարենաք զեր հանել, Գաւաթ մը առէք, այս ատեն աւելի պիտի հանէք: Իսկ գոլով' ա'լ աւելի, և այսպէս ատահճանաբարոր: Եթէ Աստուածոյ ներկայանանք անձկալից, անվստահութենին, ախրութենէն ընկնուած սիրտով, կաթիլ առ կաթիլ միայն պիտի ընդունիք չընորհ, Մինչդեռ անգամ մը որ բանաք ձեր հոգին, ու չկասկածիք անոր գորովանքին իրականութեանը, այս ատեն պիտի ողողակի անոր գորովանքին լոյսով և ներքին կորովով:

Կան անտարակոյս, երկուու ու մտաւատանջ հոգիներ որոնք ամէն բանի մէջ զվարը միայն կը խորհնի։ Թերեւս անհրաժեշտութիւն մըն է ասիկաւ ։ Եւ սակայն հարկ է լաւ ձնանչնայ զայն։ Կախու չընդգիրմանար ոչ սիրուն և ոչ ալ վստահութեան։ Ան կը լրացնէ և պաշտպանէ զաննք։ Կարելի չափով պէս է զախնալ և խոսափիլ մեր բոլոր ներքին օւժերէն, և անկէ՝ որ մենք պիտի հեռացնէր Աստուծմէ։ այսինքն մեղքէն։ Զաւակ մը որքան աւելի սիրէ իր իր մայրը, այնքան աւելի զախը ունի զայն ապերջանիկ դարձնելու։ Քիսատնեայ մը որքան աւելի սիրէ իր Կստուածը, այնքան աւելի կը հեռանայ չարիքէն։ Եւ այս զախնիս կը զօրացնէ իր սէրը և կը զգուշացնէ զինք անկումէ։ Եւ իբէք մեր կամքը թուլցած զգանք, և փորձութիւնը տակաւ տագանացցուցիլ դառնայ, շատ բանաւոր է որ, անհրկմիտորէն, Աստուծոյ բազուկներուն մէջ նետնենք մենք զմենք։ Մանուկը իր զախնած ժամանակն է որ դէպի իր մայրը կը զալէ։ Եւ այս զգացումը այնքան գեղեցիկ կերպով ներկայացնուցած է Հ. Կառուուս, իր

«Հերաքանչիւր ժամու աղօթքը» անուն խորհրդածութեանց գրքին մէջ. — «Երբ, անդունդներու երկայնքին, սեպացեալ ճամբաներու վրայ զիսու պտոյտէ բռնուած զգանք ինքզինքնիս, այն ատեն կը կառչինք երան ցցունքներուն, պարեխներուն, և մեր տկարութեան ամբողջ կորովով կը միենք մեր եղունգները անոնց ծեցպերուն մէջ: Երկիւղը, հետեւարար, վստահութիւն յառաջ կը բերէ:

Սիրելիներ, չէ՞ք զգար թէ, անկեղծութիւն մը եթէ զնէինք մեզմէ մեր ապրած իրականութեան մէջ, կեանքը պիտի փոխէր իր գոյնը, իր լոյսը՝ եթէ կ'ուզէք: Կը գտնուինք ձեռքերուն մէջ անձի մը որ միանգամայն շատ բարի, ամէն ինչի խիստ տեղեակ, և իրերուն ու մարդերուն վրայ յոյժ ազգեցի է: Անձ մը որ մեր փրկութիւնը կը ցանկայ, և ամէն ինչ ըստ այնմ կը կարգաւորէ առաջնորդելու համար զմեզ հոն: Ով որ լաւ հասկցեր է այս իրողութիւնը, անիկա անմիջապէս խաղաղութեան մէջ կը հաստատուի: Նման անո՞ր՝ որ ահաւոր փոփորիկէ մը տատանեալ, ցամաք կը հանի: Ու հասնելուն՝ ազտած է ա՞լ, եւ ինքինքը փրկուած ու ամրողովին հանդարտած կը գտնէ, որովհետեւ իր ոտքերը հաստատուն գետինի մը, ապառաժի մը վրայ են այլէս, զերթ՝ անստուգութեան ալիքներէն: Թող փրառութիւնները և յարձակութերը ոռնան մեր շուրջը: Եթէ Աստուած մեզի հետ է, մեր ըոլոր թշնամիները շղթայուած շուներու նման անզօր պիտի ըլլան:

Պիտի փափաքէի զձեզ տեսնել վստահութեան վիճակի մէջ, ձեր տագնապները մոցցած, մէկ կողմէ ձգած, իրքն թէ տաք սենեակ մը մտած ըլլայիք, ուր կը հանենք մեր գրայի ծանր վերարկուն:

Մտատանջ, խռոված, վշտահար հաւատացեալ մը նման է այն. տղուն, փոքրիկն նօթին, որուն պատմութիւնը կ'ընէ Տիկին Լուսի Ֆէլիքսովոր Կուայօ, իր գիրքերէն մէկուն մէջ: Այս պղտիկը, իր արձակուրդը ծովափին վրայ է անցուցեր, չափազանց հրավուրութելով ալ բնութեան տեսարանէն: Տուն վերադառնալուն, մայրիկն քով խաղաց ատեն, կ'իմացնէ թէ պտաւելու պիտի երթայ ծովեզը խարակներուն վրայ: Ու սեղանի մը ներքե կ'ան-

յայտանայ, կը փակէ իր աշքերը, կրկին տեսնելու համար ծովը, ապառաժները, Եւ մանուկներու յատուկ երեւակայութեամբ մը, այնքան գեղեցիկ կերպով կը վերակազմէ նոյն պատկերը, նոյն ձեօրը, որ ինքինք իրապէս առանձին կը զգայ անհունութեան դիմաց: Ու երկիւզէն բռնուած կը սկսի հեծ կտալ: Կուլայ՝ ամրողովին առածին մեր մայրը սենեակին մէջն է: Ուս պիտի թօթուէք վատին դիմաց այս տղեկին: Բայց մեր բոլորին ունեցածն ալ նոյն է: Կ'ափս սոսոք մեր յուսաւումը, և սակայն արդէն խոկ Աստուածը բազուկներուն մէջն էք: Վեր. Հ. կիպէրմանը իր մէկ նամակին մէջ կը գրէ: «Որքան մոլորած և զգացումէ գատարկուած ենք: Կոյըը ինքինք կը վուտակի չնիկի մը, որ զինք կ'առաջնորդէ ամէն տեղ՝ ուր որ ուզէ: Բայց մենք, առաւել ևս կոյրեր, ունենալով հանգերձ այսպիսի մեծ, յստակատես, գիտառատ առաջնորդ մը, չենք ուզեր մեր հոգիներուն առաջնորդութիւնը յանձնել անոր: Գոռնէյլի մէկ հերոսը կ'ըսէր. օլրէ պարտականութիւնդ, և մանցեալը աստուածներուն ձգէն: Բանաձևը հեթանոսական է, որովհետեւ հեթանու մըն է որ կը խօսի — ծեր Ովրատիսը: Բայց մտածումը ինքննիւն էութիւնն իսկ է բրիտանէւութեան: Ընել իր կարկին, և յատու խաղաղորէն սպասել Աստուածոյ միջամտութեան, որ չի խարեր մեզ: Սըրութեան տանող լաւագոյն ճամբան է այս, քանի որ ամբողջական ընդունելութիւնն է Աստուածոյ կամքին՝ մեր նսին վրայ:

Լաւ գիտեմ թէ աստուածային այս կամքը քիլ մը երկիւզալի, վախ ազդող է: Օր մը հետեւեալ խօսակցութիւնը լսեցի բրիտանէի մը և քահանայի մը միջնէ.

— Ես կը վախնամ, կ'ըսէր առաջնը, Աստուածոյ ինձի գրկելիք նեղութիւններէն:

— Սակայն անհունորէն բարի է Անիկա:

կը պատասխանէ քահանան:

— Այո՛, բայց խստապահնջ է Ան, իմ բարիքս կը ցանկայ, բայց ինքինքին թոյլ չի տար աղայանքներէս ողքուելու: Ան պիտի փրէ զիս, առանց նկատի առնելու ներկայ վիշտու:

— Դուն վԱստուած կը նկատես, ըստ քահանան, անփափկանկատ, վարուելակերպ չունեցող, իմացեականութենէք զուրկ ման-

կավարժ մը, մին' քեզ մը կարճամիս այն ազնուասիրտ մարդերէն, որոնք գերացա- կան սկզբունքներ կը փորձարկեն մանուկ- ներու վրայ, առանց հաշուի առնելու իրենց պատճառած ցաւերը: Եւ որոնք, առանց ուզելու, այնքան անգութ կը դառնան, հակառակ իրենց ունեցած ողջամիտ դի- տումներուն: Աստուած լաւ կը ճանչնայ քեզ: Ինք է քեզ ստեղծած: Ան շատ լաւ գիտէ թէ ինչ բան կինանք կրել, կասնդի, աշխարհ գալով, Ան կրեց ամէնէն ծանր վիշտը զոր ոչ մէկ մարդ կրած է երբեք: Յիսուսի սիրոը, մարդկային սիրուերէն ա- մէնէն քնքոյը, ամէնէն դիրահանդորդն է: Կը կարծէք թէ Ան՝ Մարգարեալ Աստուա- ծը, որ իր գիրկը կ'առնէր ժանուկները, անձանօթ է քնքոյը ութեան: Կը խորհիք թէ Ան՝ Կ'անդիտանայ ներողամտութիւնը, Ան՝ որ մասնաւոր գորգութեանք ցոյց կու տար մեղաւորներու հանդէպ: Կը անդէք թէ անկարո՞ղ է Ան ընդհանուր աւերած մը՝ վերակազմելու, Ան՝ որ ստեղծողն է ծաղիկներուն, անտառներուն, թիթեռնե- կին, արևին. Ան՝ որ պատշաճ առիթին ցոյց կուտայ մեզի ժայտը իր գէմքին, ինչպէս Կ'ընէ ժամապաշտական աղօթք մը: Կը խորհիք թէ ձեր մօրմէն նուռազ գորովոս է նա ձեզի հանդէպ: Նա՝ որ ստեղծած է սիրոը մայրերուն: Ինչո՞ւ համար ինքինք- նիդ չէք յանձներ Անոր, առանց խստացնե- լու ձեր սիրոը, առանց կամակըրութեան: Ու տակաւին ոչ միայն համակերպութեամբ, այլ եւ վասարաւթեամբ, երախտագիտու- թեամբ, սիրով: Պէտք է հարցնէք զուք ձեզի ամէն օր: — վասա՞հ եմ աղոթօք թէ յուսահատեցնող տիրութիւնը վատառողջ է և վասակար: Թէ՛ անիկա երեսոյին ունի երրեմն, չար ծառային պէս ըսկելու Աստու- ծոյ: Դուն խիստ, անպարա ես, բնաւ չենք կընար քեզ գոհացնեն...: Սրդոք մտա- ծե՞ր եմ ես, թէ՛ նոյնիսկ ծանր յանցանքէ մը ետք, զջջալով հանգերձ զայն, բացար- ձակ վասահութիւնը, ներուելու ստուգու- թիւնն է որ մեծագոյն հաճոյքը կը պատ- ճառէ Աստուծոյ: Զի՞՞ որ մտիկ եմ ըրած մեր Տէրը: Ու Ան կ'ըսէ միշտ Աւետարանին մէջէն — «ես եմ... մի՛ երկնչիր...»: խաղաղութիւն ընդ քեզ...»:

Թրգմ. ԹԱՄ

ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ԶԱՐՉԱՐԱՆԱՑ ԳԻՇԵՐԸ

ԱՆՆԱ ԵՒ ԿԱՅԻԱՓԱՅ ՔԱՅԱՆԱՅՄԵՏԱՑ

ԱՊԱՐԱՆԱՑ ՄԷԶ

Պետրոսի Երեխ ուրացումները Կայիա- փայի ապարանին մէջ: — Առաջին կարծի- քը որու համածայն Պետրոսի երեք ուրա- ցումները Կայիափայի ապարանքին մէջ տեղի ունեցած են, Կ'առարկուի Ս. Յովկ- Հաննէսի այն հաստուածով, ուր կը պատ- մուի թէ՛ Աննայի ապարանքին մէջ է տեղի տնեցած առաջին ուրացումը, առաջին հար- ցաքնութեան ժամանակ, անկէց վերջն է որ Յիսուս դէպի Կայիափայի ապարանքը կը տարուի:

Երեխ ուրացումները Աննայի ապարան- ին մէջ: — Լատին եկեղեցւոյ նշանաւոր Հայրապետաներէն Օգոստինոս (354—430) այս պարագան ամեններն չէ յիշած, և Ս. Յովկաննէսի պատմուածքին վրայ հիմուե- լով, ընդունած է անոր ճշգրտութիւնը և ասով Աննայի ապարանքին մէջ կը դնէ ա- ռաջին ուրացումը ինչպէս յաջորդ երկու ուրացումները:

Առաջին ուրացման գալով, զժուարու- թիւն մը չկայ, քանի որ, Ս. Յովկաննէսի կողմէն պատմուած է: Աննա քանիանայա- պետ հարցաքնութեանէն վերջն էր որ Յի- սուսը Կայիափայ քանիանայապետին զրկեց: Բայց Եղիսաննէսի պատմուածքը ցոյց կու տայ թէ՛, Յիսուս Կայիափայի ապարանքին մէջ կը գտնաւի, ինչպէս ուրբթն յնոտ կա- տարուած ուրացումները կրնան Աննայի ա- պարանքին մէջ տեղի ունեցած ըլլալ: Հատ Օգոստինոս հայրապետին, ուրացումներու պատմուածքը, որ Համարարքան Աւետա- րաններու մէջ հարցաքնութեանքն վերջ տեղի ունեցած ըլլալը կը շետուի, յետա- կայեաց պատմուածք մըն է...».

«Աւետարանները, Կ'ըսէ ան, վերստին իրենց պատմուածքին Կ'անդրագառնան, Պետրոսի ուրացումը պատմելու համար: Գալով Ս. Յովկաննէսի, ան կը վերապատմէ